

ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԶԵՌԱԳՐԱՅ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՄԽԻԹԱՐԵԱՆՑԻ Ի ՎԵՆԵՏԻԿ

Հտ. Զ., Վենետիկ-Սր. Ղազարի, 1996, էջ 1265
Հեղինակ՝ Հ. Սահակ Վրդ. Ճեմճեմեան

Լոյս տեսաւ Մխիթարեան տպարանէն Ս. Ղազարի Զեռագիրներուն
վեցերորդ հատորը, աշխատասիրուած Հ. Սահակ Վրդ. Ճեմճեմեանէ,
որ անցեալ տարի հրատարակեց Հինգերորդը, իսկ 1993ին՝ չորրորդը:
Հատորին տպագրութիւնը կատարուած է Գալուստ Կիւպէնկեան
Հիմնարկութեան նպաստով, Վիեննայի Մխիթարեան տպարանը, մա-
քուր թուղթի վրայ, չքեղ ու պատկառելի արտաքինով:

Ունի 80 էջ ընդարձակ յառաջաբան: Հեղինակը նախորդ հատոր-
ներուն մէջ սկսած էր ընել պատմականը թէ ի՞նչպէս ձեւացած է Ս.
Ղազարի Զեռագրական հաւաքածոն. ներկայ հատորին մէջ կ'ընէ 1826-
1846 տարիներունը, այն է Սուրբիս Արք. Սոմալեանի Արքայութեան
շրջանը, ուր ամէն միաբան կը ջանար Ս. Ղազար հասցեն Զեռագիր մը:
Աչքառու է յատկապէս Հ. Ներսէս Սարգիսեանի ջանքը, որ 14 տարի
առանձին շրջած է Հայաստան եւ ընդօրինակած բազմաթիւ ձեռագիր-
ներ, գնած եւ նուէր ստացած է հարիւրէ աւելի ընտիր եւ անսման
գրչագիրներ. Հ. Եփրեմ Սէֆեան, որ շրջելով Ղրիմ, Տփղիս, Սանա-
հին, Հաղբատ եւ հուսկ Ախալձխա, ստացած է 50 լընտիր հատորներ,
որոնց մէջ է հայութեան պարծանք Մլքէ թագուհիի կամ Արծրունեան
տոհմին Ե-Զ դարու Աւետարանը, փառքը Ս. Ղազարի Զեռագրատան:
Հուսկ յիշելի է Հ. Փիլիպպոս Թերձիման - Ասլանեանի ջանքը, որ
Պոլիսէն եւ Զմիւռնիայէն գնած կամ նուէր ստացած է 64 Զեռագիր,
Հ. Սիմոն Ճուղարտեան՝ Ախալձխայէն եւ Տփղիսէն ստացած է 24
հատոր...:

Բացի միաբաններէն, հեղինակը քաղելով վանքին դիւանէն՝ կը
թուարկէ բոլոր այն ազգայիններուն անունները, որոնք սիրայօժար

կատարած են նուիրատուութիւններ: Յատուկ կերպով կը յիշէ Տփղիսէն Նիկողայոս Երկայնաբազուկ Արդութեանցը, որ 1829ին Ս. Ղազար դրկած է ինը թանկարժէք եւ երկաթագիր Զեռագիրներ, որոնք ստեղծած են դիտական անչափ խանդավառութիւն միաբաններուն մէջ:

Ներկայ հատորը ունի 1126 սիւնակ եւ կը բովանդակէ նկարագրութիւնը բոլոր հայ պատմագիրներուն, որոնք դասաւորուած են գրչագրերու հնութեան կարգով: Պատմագիրներն են թիւով 121, որոնցմէ ամէնէն հինը՝ Երկաթագիր ութ մագաղաթներ են՝ Ղազար Փարպեցիէ, գրուած ԺԱ-ԺԲ դարուն: Երկրորդն է Ժողովածոյ մը, գրուած 1206ին, որ կը բովանդակէ Սամուէլ Անեցիի Ժամանակագրութիւնը: Երրորդն է Սմբատ Սպարապետի Տարեգիրքը, գրուած 1280-1315 տարիներուն...:

Պատմագիրներուն կը յաջորդեն Կանոնագիրքերը, որոնց մէջ առաջին տեղը կը գրաւէ Համբաւաւոր Դատաստանագիրքը, գրուած Միփթար Գօշ Հեղինակին կենդանութեան, - գուցէ ինքնագիր, - 1184 թուականին: Կը յաջորդեն Գրիգոր Նարեկացիի (34 հատոր), Ներսէս Շնորհալիի (71 հատոր), Ներսէս Լամբրոնացիի (57 հատոր), Զեռագիրները, որոնց մէջ յատուկ ուշաղրութեան արժանի են Ներսէս Շնորհալիի «Մեկնութիւն Կաթուղիկեացց»ը, գրուած 1198ին, Հեղինակին մահէն 25 տարի ետք, Ներսէս Լամբրոնացիի «Մեկնութիւն Սաղմոսաց»ը, գրուած 1190ին, որ 1882ին Հ. Ղեւոնդ Ալիշանի պընդումներուն վրայ՝ Յովհաննէս Ներսէսեան երթալով Փոքր Ասիոյ ներքին գաւառները՝ գնած է 100 լիրայի: Ասոնց կը յաջորդեն Զեռագիր Աղօթագիրքերը: Հատորը կ'աւարտի ընկալեալ ցանկերով՝ անձնանուններու, տեղանուններու, տաղերու, աղօթքներու:

Այս վեցերորդ հատորը կը բովանդակէ նկարագրութիւնը 333 Զեռագիրներու, իսկ վեց հատորներուն մէջ կ'ամփոփուին 1205 ձեռագիրներու բովանդակութիւնը: Ս. Ղազարի Մատենադարանը ունի շուրջ 2500 ձեռագիր եւ կը նախատեսուին ուրիշ երեք հատորներ եւս՝ ամբողջացնելու համար այս սրբազան եւ նուիրական գործը: Արդէն իսկ պատրաստ են եօթներորդ եւ ութերորդ հատորները, որոնք վեցերորդին նման պիտի հրատարակուին՝ Միփթարեան Միաբանութեան 300ամեակին առիթով (1700-2000):

Նեղինակին կը մաղթենք քաջառողջութիւն եւ արիութիւն, որպէսզի սկսուայ գործը չուտով հասցնէ աւարտին, տալու համար ասպարէզ գիտնականներու, ազգային ըլլան անոնք կամ օտար: